

**ՅԻՄՈՒՆ ՏՆՐԻ ԱՌԱՋ**

**Ա.ՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԻ ԶՕՐ  
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ**

Մտառ ամսոյ առաջին շաբաթը՝ կերկին, երկրորդ շաբաթը՝ միակ անթացուպով կրցաւ քալել իր սենեկին մէջ, վերջին երկու շաբաթներուն լոկ ձեռնափոխտով մը ամէն օր քանիցս սկսաւ շրջիլ Հիւանդանոցին մէջ. մարմնովը և յարակից դարմանումները ամէն օր կը շարունակուին. Քնսուած ոտքին ուռեցքը իջած է նուազագոյն աստիճանի: Օգիւրը, որոնք Սրուսաղէմի մէջ տակաւին շատ ցուրտ են, տաքնայուն պէս, Ն. Սրբազանութիւնը Ապրիլի մէջ պիտի փոխադրուի Պատրիարքարան, ողորմութեամբ Աստուծոյ:

(«Սիւն», 1988, ԺԲ. Յարի, Ապրիլ, Թիւ 4, էջ 126):

Ի մեծ մխիթարութիւն և ցնծութիւն ամբողջ Միաբանութեան և ժողովուրդին, այսօր, 6 Ապրիլ, Չորեքշաբթի, Ս. Պատրիարք Հայրը հիւանդանոցէն Պատրիարքարան վերադարձաւ: Տ. Մեսրոպ Արքեպիսկոպ, Տ. Կիւրեղ Վրդ. և Տթթ. Եազնուս, հիւանդանոց գացած էին վանք առաջնորդելու Ն. Սրբազանութիւնը, իսկ Միաբանութիւնը՝ Վարդապետք, Սարկաւազունք և ժառանգաւոր աշակերտներ, Տ. Մկրտիչ Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ վտնքի Աւագ դրան առջև իջած էին դիմաւորելու Սրբազան Հայրը, որ հասած քիչ ետքը և թափօրով առաջնորդուեցաւ ուղղակի Ս. Յակոբեանց Մայր Տաճարը, ուր Ս. Գլխադրի մասքան մէջ կատարեց իր գահաբանական աջօթքը, ապա առաջնորդուեցաւ Պատրիարքարան, ամէնուն անձեռնութեամբ խառն ուրախական սկներկններուն տակ՝ Նորին Սրբազանութիւնը թէև դժուարաւ բայց կրցաւ քարձրանալ Պատրիարքարանի 40 աստիճաններով սանդուխքը ու ելաւ Դահլիճը, որ լուսաւարութեամբ էր և զգեցած՝ իր տանկան օրերսւ յարգարաննքը: Տ. Մեսրոպ Արքեպիսկոպ. ի դիմաց ամէնքին ցնծալից

խնդակցութիւն յայտնեց իր բարեպաշտեան վերադարձին առթիւ, որուն Սրբազան Պատրիարք Հայրը պատասխանեց նախ օրհնելով կամօքը Աստուծոյ որ հաճած էր շնորհել իրեն վերադարձ ի գլուխ իր պաշտօնին. ապա շնորհակալութիւն յայտնելով ամբողջ Միաբանութեան և Ազգին լրութեան, մտանաւորաբար բոլոր անոնց որոնք անձամբ կամ հեռագրաւ կամ նամակաւ հետաքրքրուած էին իր վիճակով, Օրհնեց ամէնքը և մաղթեց բոլորին անփորձ և խաղաղ կեանք: Ետոյ ներկաները մօտեցան որդիական գուրգուրանքով իր աջը առնելու և օրհնութիւնը ստանալու: Նորին Ամենապատուութիւնը ժամանակ մը ևս պիտի շարունակէ տպագրիւնով իր շրջանը Պատրիարքարանի իր բնակարանին մէջ յատուկ քոչկական խնամքի ներքև:

(«Սիւն», 1988, ԺԲ. Յարի, Մայիս, Թիւ 5, էջ 156):

\* \*

8 Ապրիլ, Ուրբաթ օր, կառավարական մասնաւոր օրէնքով մը Ս. Եարութեան Տաճարի ղռները փակուեցան հանրութեան առջև: Ժամը 10ին, ըստ հրուէէրի Սրուսաղէմի վանք. կառավարչին, Տ. Կիւրեղ Վրդ., ի դիմաց Ամեն. Ս. Պատրիարք Հօր, զնաց կառավարչատուն, ուր հրաւիրուած էին նաև իրուակից միւս երկու միաբանութեանց ներկայացուցիչները և պաշտօնապէս յայտարարուեցաւ կառավարութեան կարգադրութիւնը Ս. Եարութեան Տաճարի փակման մասին: Կզպուեցաւ Ս. Եարութեան բակին վրայ բացուող արևելական փոքր գուռը, իսկ արեւմտեան դրան առջև ոստիկաններ դրուեցան, ի հարկին թոյլ տալու հոգևորականաց մուտքը, որոնց վրայ չէր տարածուէր սոյն արգելիչ օրէնքը: Ըստ սովորականին, երեք ազգեր՝ Հայք, Յոյնք և Լատինք, իրենց սովորական արարողութիւնները և հանապազօրեայ պաշտամունքը կը շարունակեն կատարել, բայց առանց ժողովուրդի ներկայութեան: Յատուկ ազգեր փակուեցան էին պատերուն վրայ թէ Ս. Եարութեան Տաճարը վտանգաւոր կերպով քայքայուած է: Ուխտա-

# 73ԻԴ ՏԱՐԵԴԱՐՁ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ



Ինչպես նամագոյժի բովանդակ տարած-  
 քին վրայ սփռուած Հայ գաղութները, ծրու-  
 սադէմի ճօստացած Հայ գաղութըրը եւս, ա-  
 ռւսնց կուտակցական եւ դւտանական խթ-  
 ոււթեան — կտգմուած եր Ողեւնի Ողեկոչ-  
 ւան Մրացեալ Յանձնախումբ — այս տարի  
 եւս արժանավայել կերպով եւ իր ուժերուն  
 ու տեղական պայմաններուն ներած չափով  
 ողեկոչեց յիտաստկր Ապրիլեան մեր բիւրա-  
 ւօր նահասակներուն:

Այս տարուան Ապրիլի 24ը զուգարիպած  
 ըլլալով Աշխարհամաստան (Կանայ) Կրթակի  
 օրուան, օրուան հանդիսաւ որ եւ հանգստեան  
 Ս. Պատարագը մտտուցուեցաւ ի Ս. Յարու-  
 քին, Քրիտոսոսի Սուրբ Գերեզմանին վրայ.  
 Պատարագին եր Լուսարարապետ Գեորգ. Տ.  
 Գաբեղին Արքեպ. Փագաննեան, որ իր քա-  
 ռոգին մէջ պահմացուց յիտաստկր միւր մաք-  
 րանակատ մատիտուներուն, որով իրենց  
 արիւնն ու կեանքը ընծայաբերեցին, չբաժ-  
 նուելիւ համար Հայութեան եւ Քրիտոստեու-  
 րեան: — Եւնդուտանքն ետ, Միտքանու-  
 քիւրը նամբայ ելաւ դէպի Մայրավանք ուր  
 քիչ ետ — երբ գրեթէ կէտօր եր — մեծ ու  
 սգազողանջ զանգը Մայր Տանուր կը հրաւի-  
 թէր ժողովուրդը, ներկայ ըլլալու հողեհան-  
 զրտեան հանդիտաւոր պատասմուցին: Արա-  
 բողութեան նախապահեց Ամեն. Ս. Պատարբ  
 Հայրը, որ ապա զլիտուրեց դէպի Սրինի  
 (Ս. Փրկչի) Ազգային Գերեզմանատեւրը ըն-  
 ցուցող երկարածից քափօրը: Կային քանի մը  
 լիղւներով — Հայերէն, Անգլերէն, Տրան-  
 սերէն, Արաբերէն, Երայերէն — պատտառ-

լողուցներ՝ Հայկական Ցեղասպանութիւնը  
 դատապարտող: Հանգստեան տարականու-  
 երեցեղութեամբ, քափօրը հասաւ գերեզ-  
 մանասուն մէջ գտնուող Արարայի Նահատա-  
 կաց Ցուտարմար, որուն ոտին գետեղուե-  
 ցան ազգային գանազան կազմակերպութիւն-  
 ներէ եկած ծաղկեպտակները: Նորին Ամենա-  
 պատուութեան նախազանուրեամբ կատար-  
 ուած Հանգստեան Կարգէն ետ, խուռներամ  
 բազմութեան յիմաց խօսք առաւ գաղութիս  
 ծանօթ ազգայիններէն դեղագործ Տիար Նու-  
 պար, որ մին է աղեհէն նողարտմներէն,  
 յայտնելով թէ անկարելի է մոռնալ թէ՛ մեր  
 անմահանուն նահատակները եւ թէ հողային  
 մեր արդար պահանջները, հակառակ եղեւ-  
 նին եւ այսօրուան միջու պառկող մօտ երեք  
 քառօրը դարու անցրայեթին:

Վանք դարձին, ներկաները խմբուեցան  
 ժառանգ. Վարժարանի բակը, ուր հողե-  
 սուրենքն ետ հակիրճ խօսքով հանդէս եկաւ  
 Տիար Գեորգ Սեւան, անդրադառնալով ժա-  
 մանակէն ձգուցուցիւ փոխարէն մեր տարա-  
 ոսիւր ժողովուրդի սրտին մէջ վարտող  
 իրաւ ու մտուր հայրենասիրութեան զգա-  
 ցուցումին, որուն վերջին արձագանգները եկան  
 Մայր Հայրենիքէն, լեռնային Ղարաբաղի  
 հարցին առընչութեամբ:

Բարձրախօսէն ժողով հայրենասիրական  
 երգեր քափ կու տային ներկաներու ազգա-  
 յին զգացուցներուն:

Իւրայեղեան մամուլը, ձայնասփիւռն ու  
 հեռատեսիլը համառօտ կերպով անդրադար-  
 ձան Հայկական Ցեղասպանութեան:

Լօրաց համար կարգադրուած է որ տասը  
 հօգիէ բազկացեայ խուճեր՝ հողեհորականի  
 մը գլխաւորութեամբ եւ կառավարական  
 յատուկ արտաստամտով կարենան ժանել  
 Տանարը, իրենց յաւաքը կատարել եւ ելլել  
 անյապաղ:

(Նոյն, անգ):

Բշ. 11 Ապրիլին, Վեհ. Հայրապետի  
 մահուան բօքը գաւժող հեռագիրը ցնցեց  
 ամբողջ Միտքանութիւնը, որ փութաց  
 Պատրիարքարան, իր ցաւակցութիւնը  
 յայտանելու Նորին Ամենապատուութեան:

(Նոյն, էջ 157):